



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



707

708

709

710

82

9-75







OLIVER GOLDSMITH'S

THE

*Gazell's Comedy.*  
DESERTED VILLAGE

A POEM

TRANSLATED INTO ARMENIAN VERSE

BY


F. Matthias Bedrossian



VENICE

PRINTED IN THE ARMENIAN MONASTERY OF S. LAZARUS

1871



M-51

Henry Wadsworth Longfellow

THE

DESERTED VILLAGE

A POEM

142

20 Sept.

200

20 AUGUST 1900

Printed in Turkey

160

82

- 75

ԱԿ

# OLIVER GOLDSMITH'S THE DESERTED VILLAGE

A POEM

TRANSLATED INTO ARMENIAN VERSE

BY

F. Matthias Bedrossian

1871



VENICE


PRINTED IN THE ARMENIAN MONASTERY OF S. LAZARUS





۱۹  
۳۹

1



82  
q - 75

TO  
**T. BUCHANAN READ**  
POET AND PAINTER  
OF THE WEST  
THIS WORK OF THE EAST  
IS  
DEDICATED  
BY  
THE TRANSLATOR  
IN TOKEN  
OF HIS PROFOUND ADMIRATION  
AND  
RESPECT



TO  
SIR JOSHUA REYNOLDS

---

Dear Sir,

*I can have no expectations, in an address of this kind, either to add to your reputation or to establish my own. You can gain nothing from my admiration, as I am ignorant of that art in which you are said to excel; and I may lose much by the severity of your judgment, as few have a juster taste in poetry than you. Setting interest therefore aside, to which I never paid much attention, I must be indulged at present in following my affections. The only dedication I ever made was to my brother, because I loved him better than most other men. He is since dead. Permit me to inscribe this Poem to you.*

*How far you may be pleased with the versification and mere mechanical parts of this attempt, I do not pretend to inquire; but I know you will object (and indeed several of our best and wisest friends concur in the opinion), that the depopulation it deplores is no where to be seen, and the disorders it laments are only to be found in the poet's own imagination. To this I can scarcely make any other*

*answer than that I sincerely believe what I have written ; that I have taken all possible pains, in my country excursions, for these four or five years past, to be certain of what I allege, and that all my views and inquiries have led me to believe those miseries real, which I here attempt to display. But this is not the place to enter into an inquiry, whether the country be depopulating or not ; the discussion would take up much room, and I should prove myself, at best, an indifferent politician, to tire the reader with a long preface, when I want his unsatigued attention to a long poem.*

*In regretting the depopulation of the country, I inveigh against the increase of our luxuries ; and here also I expect the shout of modern politicians against me. For twenty or thirty years past, it has been the fashion to consider luxury as one of the greatest national advantages ; and all the wisdom of antiquity in that particular, as erroneous. Still, however, I must remain a professed ancient*

*on that head, and continue to think those luxuries prejudicial to states by which so many vices are introduced, and so many kingdoms have been undone. Indeed, so much has been poured out of late on the other side of the question, that, merely for the sake of novelty and variety, one would sometimes wish to be in the right.*

*I am, dear Sir,  
Your sincere friend, and ardent admirer,*

OLIVER GOLDSMITH.

147

THE  
**DESERTED VILLAGE**

THE  
DESERTED VILLAGE

SWEET Auburn! loveliest village of the plain,  
Where health and plenty cheer'd the labouring  
swain,  
Where smiling spring its earliest visit paid,  
And parting summer's ling'ring blooms delay'd:  
  
Dear lovely bowers of innocence and ease,  
Seats of my youth, when every sport could please,  
How often have I loiter'd o'er thy green,  
Where humble happiness endear'd each scene!  
  
How often have I paus'd on every charm,  
The shelter'd cot, the cultivated farm,  
The never-failing brook, the busy mill,



## Գ. Ի. Խ. Գ. Ն Ա. Ա. Ա. Յ. Ա. Յ.

Սիրունդ Աւբուռն , գաշտավայրին չըքնաղազեղ  
գու գիւղակ ,

Ուր ողջութիւն ու առատութիւն մեղմէին զերկլն  
մըշակին ,

Զոր գալուն զուարթադին կանխաժաման ողջունէր ,  
Եւ զոր յոչ կամս՝ յելս ամարան թօննեալ ծաղկունք  
լըքանէին .

Դարսաստան չըքնաղազարդ , վայր հանդըստեան ու ան-  
մեղութեան ,

Օթեւան մանուեկ տիոցս , յորում չըգոյր ինչ անհաճոյ .  
Քանիցս հրձուեալ իսայտացի՝ կանաչազգեստ քո դա-  
լարիս ,

Ուր եւ դոյզն երանութիւն քաղցր ընծայէր ինձ զա-  
մենայն :

Քանիցս յասկուշ հարեւալ կացի դիտել ըլքոյ զարմա-  
նալիս .

Ըղտաղաւարս հովանացեալս , զաղարակըս բարե-  
մշակս .

Զաղբերսըդ մըշտաբուղիս և զաղօրիս յարահոլովս .

The decent church that topt the neighbouring  
hill,

The hawthorn bush, with seats beneath the shade,

For talking age and whispering lovers made !

How often have I bless'd the coming day,

When toil remitting lent its turn to play,

And all the village train, from labour free,

Led up their sports beneath the spreading tree,

While many a pastime circled in the shade,

The young contending as the old survey'd ;

And many a gambol frolick'd o'er the ground,

And sleights of art and feats of strength went  
round ;

And still as each repeated pleasure tir'd ;

Succeeding sports the mirthful band inspir'd ;

The dancing pair that simply sought renown,

By holding out to tire each other down ;

The swain, mistrustless of his smuttred face,

While secret laughter titter'd round the place ;

Զեկեղեցեակըդ զայելուչ գաղաթհացեալ ի բրլրակին,

Զանտառակըդ մորենեաց խիտ հովանեօքըն հանգուցէ,

Տեղի պատկան զբուցասէք եւ սիրահար հասակի:

Քանիցս ես օրհնեցի զառաւօտըն նորալոյս՝

Յորում գործք եւ վաստակիք ասյին տեղի զուարժ խաղուց,

Եւ համօրէն դեղջըն բնակիք զերծ ի հոգոց աշխատութեանց՝

Խուռըն գային ընդ հովանեաւ տերեւախիտ ծառաստանին.

Աւր, ըղբօսանք խաղուց ըղխաղս յաջորդէին նորանոր,

Աւր ի վեդ գայր պատանին, և ծերունի ղբօսնոյր յակճիռ:

Քանի մըրցանիք ըմբշամարտից եւ կամ կաքաւք գարձադարձ,

Քանի վաղք եւ ձեմք եւ հակաճառք անդանօր:

Եւ թէ նոյնք ինչ եւ նըմանիք կըրկնէին խաղք անդադար՝

Յըղիացեալ ջոկըն կայտառ դառնայր դիմեր ի նոր ինչ խաղ.

Զեսն ի ձեռն խումբ առեալ ի ոլար՝ ոչ այլ ինչ կամ ունելով.

Բայց պարտասեալք յոգոց թասել յերկիր թաւալ ընկենուլ:

Բնաւ անփոյթ էր շինականըն զերեսացն աղտեղելոց,

Մինչ աստանօր ակումբն ողջոյն հեղնէր ընհա ծաղքարձակ.

The bashful virgin's sidelong looks of love,  
The matron's glance that would those looks re-  
prove.  
These were thy charms, sweet village! sports like  
these,  
With sweet succession, taught e'en toil to please:  
These round thy bowers their cheerful influence  
shed,  
These were thy charms — but all these charms  
are fled.

Sweet smiling village, loveliest of the lawn,  
Thy sports are fled, and all thy charms withdrawn;  
Amidst thy bowers the tyrant's hand is seen,  
And desolation saddens all thy green:  
One only master grasps the whole domain,  
And half a tillage stints thy smiling plain;  
No more thy glassy brook reflects the day,  
But, chok'd with sedges, works its weedy way;  
Along thy glades, a solitary-guest,

Եւ օրիորդ թէ ամօթխած գալտուկ սիրով աչս արձակել :

Մայրն ըզգոն սաստէք աչօքն՝ ըզհոյեցուածովն ամփոփել :

Այսպիսիք քո զբոսանք, դիւղդ իմ քաղցրիկ. այս քո բերկրանիք

Զուարթասէս յաջորդեալք՝ հեշտ դործէին և զիսիստ վաստակ .

Եւ ախորժնոցին ազգումն հընչէք իւլոյլըդ հովանաւոր.

Այսպիսիք քո զբոսանք : Այլ, ո՛հ, էանց դընաց զբօսանքդ ամեն :

Դիւղ քաղցրաժըսիտ, սիրելադոյն մօրդաց մայրեաց,

Անշըքեցան գեղ քո եւ փառք, ոչընչացան եւ քո հրասլոյրք :

Բըռնաւորին մըխեցաւ ձեռըն ժանա ի քո հովանոցս իսկ,


Եւ աւեք եղծեալ խամրեաց զամենայն քո դալարութիւն .

Միայնակ մի ոք տիրացեալ կորզեաց գրաւեաց ըզքեղ ողջոյն,

Եւ դաշտք քոյին ծիծաղախիտք հաղիւ կիսով արդ մըշակին :

Ոչ ես ճաճանչք արեգական ի ջինջ ալեացըդ ցոլանան. Կընիւն ու եղեգն՝ անդ խոչընդուն հաղիւ ներեն զեռալ խաղալ :

Ի համօրէն ամսոյութեանդ՝ հիւր մենակեաց՝ ճայիկ միայն



The hollow-sounding bittern guards its nest;

Amidst thy desert walks the lapwing flies,

And tires their echoes with unvaried cries.

Sunk are thy bowers in shapeless ruin all,

And the long grass o'ertops the mouldering wall;

And, trembling, shrinking from the spoiler's hand,

Far, far away, thy children leave the land.

Ill fares the land, to hastening ills a prey,

Where wealth accumulates, and men decay:

Princes and lords may flourish, or may fade;

A breath can make them, as a breath has made;

But a bold peasantry, their country's pride,

When once destroy'd, can never be supplied.

A time there was, ere England's griefs began,  
When every rood of ground maintain'd its man;

Սուր եւ խորին կլուիչ բարձեալ ըղփուշանայ բընկան  
իւրում.

Յանմարդաձայն ճեմելիսդ յածի աղատ խորթ սիրա-  
մարդ,

Հոմանըւադ ձայնիւն աշխատ զարձադանդորդ առ-  
նելով :

Ծառատունիքդ հովանաւորք դարձան յաւերս անկեր-  
սկարանս.

Խոտ անսլիատն աճեալ ծածկէ զկատարս որմոցըդ  
ցեւելոց.

Եւ որդիք քո ահարենիք թողեալ ըղբեկ զերկիլո ծնըն-  
դեան,

Յահէ ձեւաց յափրշտակչին փախչին դընան յօտա-  
րութիւն:

Փութանակի հասանեն գան չարիք յերկիլո անտե-  
րունչ,

Ուր ճոխութիւնիք կան դիղադէզ և է թափուր իմարդ-  
կանէ.

Իշխանիք և մեծատունիք ծաղկել կարեն վոյթ եւ խա-  
մբել.

Շունչ մի եւեթ որ ըղնոսին հասուեց՝ կարէ դարձեալ  
հտսակէլ:

Այլ ըղդործօն աղդ մըշակաց, սկարժանիք շինից ու ա-  
դարակաց,

Թէ միանդամ քընքը քեցաւ անհընար միւս անդամ  
կանգնել:

Եր երբեմն եւ Անդղիա դեռ անճաշակ աղետից,

Մինչ շատացեալ խրաքանչիւր սակաւ հողոյ ինչ կա-  
լուածով

For him light labour spread her wholesome store,  
Just gave what life requir'd, but gave no more:

His best companions, innocence and health,

And his best riches, ignorance of wealth.

But times are alter'd; trade's unfeeling train

Usurp the land, and dispossess the swain:

Along the lawn where scatter'd hamlets rose,

Unwieldy wealth and cumbrous pomp repose;

And every want to luxury allied,

And every pang that folly pays to pride.

Those gentle hours that plenty bade to bloom,

Those calm desires that ask'd but little room,

Those healthful sports that grac'd the peaceful  
scene,

Liv'd in each look, and brighten'd all the green;

These, far departing, seek a kinder shore,

And rural mirth and manners are no more.

Վայելեր զքաղցըր տրիտուր վաստակոցըն չափաւոր,  
Հայթհայթելով լզկարեւոր պէտոըն, այլ ոչ և զա-  
ւելորդ,

Ընկերք աղիիւք էին նըմին առողջութիւն ու անմեղու-  
թիւն,

Եւ ճոխութիւն պատուական՝ գոյն անդիտակ ընչե-  
ղութեան:

Այլ փոխեցան ժամանակը. և շահասեր տենչ վա-  
ճառուց

Գրաւելով նենդաւ զերկիր՝ կամտեաց զկալուածու  
հողադործին.

Մարդագետին՝ յորում երբեմըն խիտ առ խիտ ոլ-  
փուէին հիւղք՝

Այսօր յանարդ փարթամութեան ու ի սնոտի շուք  
պերճութեան կայ.

Զեղլսութիւն շրոայլ եւ խօլ անյադաբար ցանկայ  
խնդրէ,

Եւ հարկ ծանր անմիտութիւն հատուցանէ գուղու-  
թեան:

Ժամք և աւուրք բարեբաստիկը՝ փըթթինազարդք  
առատութեամբ,

Տենչանք խաղաղականք որք սակաւուք շատանային,  
Ըզքօսանք առողջաբարք՝ զարդարանք հաշտ տեսլա-  
րանին,

Նըկարէին յամենայն դէմս հըրճուեցուցեալ ըզդա-  
լարիս.

Այս ամենայն օտարացեալ խոյս ետ ափունս խնդրել  
համբոյրս,

Եւ ոչ եւս երեխն դիւղական բարք ու երջանկութիւն:

Sweet Auburn! parent of the blissful hour,  
Thy glades forlorn confess the tyrant's power.  
Here, as I take my solitary rounds,  
Amidst thy tangling walks, and ruin'd grounds,  
And, many a year elaps'd, return to view  
Where once the cottage stood, the hawthorn  
grew,  
Remembrance wakes, with all her busy train,  
Swell's at my breast, and turns the past to pain.

In all my wanderings round this world of care,  
In all my griefs — and God has given my share —  
I still had hopes my latest hours to crown,  
Amidst these humble bowers to lay me down;  
To husband out life's taper at the close,  
And keep the flame from wasting by repose:  
I still had hopes, for pride attends us still,  
Amidst the swains to show my book-learn'd skill,

Ու Աւուսըն սիրանունդ, ծընող պահուց երանութեան,

Ծառուղիք .քո ամայիք ըղբընաւորըն բոլոքեն:

Աստ մինչ ձեմն առեալ ըղկնամ ես առանձինըն մըտախոհ՝

ի միջակից .քոյին շաւիզու և յաղարակու էորդացեալս.  
Եւ ի միտս անդրէն ամացն անցելոց դան քաղցր յիշատակիք,

Յորըս կանգուն կայր տաղաւարն և շուրջ սկատէր դադ վայրենի.

Բաղմակատիկ զարթուցանեն և բաղմակերու խորհուրդըս յիս,

Եւ շուրջ մածեալ գելուն ըզսիրտ անձիաւ անցեալ բարօրութեան:

ի յողովդ ընթացս իմոց կենաց յերկրիս այս բաղմահոդ,

Յահանձկութիւնս իմ յամենայն, — զի և ինձ ես Տէր զիմ բաժին, —

Ակն ունեի յուսակատար կընքել զաւուրց իմոց նըշխալու,

Տերեւազարդ ի հովանոցըս յայսոսիկ առնուլ դադար.

Յուսայի անդ արծարծել զազօտ լաղտեր նուազեալ կենաց,

Եւ տակաւին զառկայծեալ բոցն անշեշ պահել յահդորըս անդ.

Յուսայի, — զի անմեկին է յար ի մէնջ հսկարտութիւն, —

Տերի մշակաց հանդէս առնել մատենայած իմ զիտութեանս.

Around my fire an evening group to draw,  
And tell of all I felt, and all I saw;  
And, as a hare whom hounds and horns pursue,

Pants to the place from whence at first he flew,

I still had hopes, my long vexations past,  
Here to return — and die at home at last.

O blest retirement, friend to life's decline,

Retreats from care, that never must be mine,  
How blest is he who crowns, in shades like these,

A youth of labour with an age of ease;

Who quits a world where strong temptations try,

And, since 't is hard to combat, learns to fly!  
For him no wretches, born to work and weep,

Explore the mine, or tempt the dangerous deep;

Nor surly porter stands in guilty state,

To spurn imploring famine from the gate:

But on he moves to meet his latter end,

Եւ պար տռեալ նոքօք զերեկոյեանըս խարուկաւ։  
Զամենայն պատմել նոցա զոր ինչ տեսի եւ փորձեցի։  
Զինչ նապաստակ հալածեալ յորսորդական շանց եւ  
փողոց՝

Սրտաթունդ զորջըն ինդըն յորմէ ելեալն էր զառտ-  
ջինն,

Այսու յետ դժոխըմբէր խոց վրշտաց՝ ակն ունեի-  
վերադառնալ եւ մեռանել այսրէն ի վայրն իմ ըն-  
տանի։

Ո՛վ երջանիկ միայնութիւն, զովով յետին աւուրց  
կենաց,

Ապաւէն տառապանաց հոգոց՝ որք ոչ եւս իցեն իմ։  
Երանի՛ որ ընդ այսպիսէօք սաղարթաձեմ զով հովա-  
նեօք՝

Ըզմանիութիւն բաղմավաստակ՝ խաղաղաւէտ պաս-  
կէ ամօք։

Որ լքանէ զաշխարհս ուր սկսուէս փորձեն բուռնի  
փորձութիւնիք։

Եւ զի չկարէ դիմամարտել ընտրէ խուսել և ճողովրել։  
Որում՝ չիք ոք թրշուառ ծընեալ ի հեծութիւն եւ ի  
վաստակ,

Եւ դեղերեալ ի քրայս ըովուց, կամ դիմագրաւ յահ-  
սաստ ալիս։

Ոչ դարառէտ դըժովի որ սկըզազգեաց կացեալ  
առ դըռունս

Զաղերսարկուն սովալըլուկ մերժեալ ի բաց հալա-  
ծեսցէ։

Այլ ի հուսկ հասանել ժամու նորին՝ զան և հրեշ-  
տակը

Angels around befriending virtue's friend;

Sinks to the grave with unperceiv'd decay,  
While resignation gently slopes the way;

And, all his prospects brightening to the last,

His heaven commences ere the world be past.

Sweet was the sound, when oft, at evening's  
close,

Up yonder hill the village murmur rose;  
There, as I past with careless steps and slow,

The mingling notes came soften'd from below;

The swain responsive as the milk-maid sung,

The sober herd that low'd to meet their young;

The noisy geese that gabbled o'er the pool,  
The playful children just let loose from school;

The watch-dog's voice, that bay'd the whispering  
wind,

And the loud laugh that spoke the vacant mind;  
These all in sweet confusion sought the shade,

And fill'd each pause the nightingale had made.

Պարիտակեալ մըխիթարել ըղբաւովեանցըն սպաշտունքայ.

Անտաղնաստ ալէւորեալ ի շերիմ անդըր խոնարհէ, Սինչդեռ հարթէ զուղին կամացըն զուգութիւն ընդառէրունոյն.

Եւ ամենայն զոր նըկատէրըն բովանդակ պայծառաց ցեալ

Բանին նըմա երկինք մինչչեւ տղաւորիս անհետ եղեալ:

Քանի ախորժ յաջախ ի կարձատել երեկորին

Լռելի լիներ շրջունջ յընթերակայ գեղջըն բըլուր. Սինչ անտանօր սաղասկաձեմ եւ յանըզգոյշ անցեալ գնայի.

Մեղմագոյնք ի վերուստ ձայնք ներդաշնակեալք քաղցր հընչեին,

Անդրադարձ ձայն հովուին առ երդըն հովուուհւոյն կաթնաբերի,

Պուոչիւն ըղբաստ հօտից յանձուկ խընդիր դառանց որթուց,

Սաղակոտ զարմի սակուց լոյլ և մըխիրձ ի նըքողակ, Երամակ զուարթ ի նմին սկահու ի զըսլըոցէն եղեալ արձակ.

Հաջիւն շանց սկահատանաց ընդգեմ հողմոցըն շրջնջմանց,

Եւ ծիծաղբարձրաձայն առհատաչեայ ուրախ ուրոց:

Այս ամենայն հեղախառնեալ տակաւ դիմէր կայլ ընդ յարկաւ,

Կցեալ ըղպահս յորում սխակ ի գեղդեղմանցն առնոյր դադար:

But now the sounds of population fail,  
No cheerful murmurs fluctuate in the gale;  
No busy steps the grass-grown footway tread,  
But all the bloomy flush of life is fled;  
All but yon widow'd, solitary thing,  
That feebly bends beside the plashy spring;  
She, wretched matron, forc'd in age, for bread,  
To strip the brook with mantling cresses spread,  
To pick her wintry faggot from the thorn,  
To seek her nightly shed, and weep till morn;  
She only left of all the harmless train,  
The sad historian of the pensive plain.  
  
Near yonder copse, where once the garden  
smil'd,  
And still where many a garden flower grows wild;  
There, where a few torn shrubs the place disclose,  
The village preacher's modest mansion rose.  
A man he was to all the country dear,

ԱՅՀ արդ ոչ եւըս լրոի ձայն ցընծութեան ժողովը՝  
դեան.

Ոչ մի մըմունջ ուրախարար խայտայ հողմաց ի թեւս  
թեթեւս.

Ոչ դարշապարք ժիրք յունահետք նըշմորին մար-  
դադեանոյն.

Սրացան, աւան, այս ամենայն ծաղկելրանգ շուք կեն-  
դանութեան.

Այս, անցեալ է ամենայն, բայց մին միայն այրիացեալ,

Ու վայրահակ անդ առաջի կոյ ծանծաղուտ աղ-  
բերակին,

Սովորուի չուառ տիկին անցեալ զաւուրք՝ յածեալ  
ինդրէ

Ըղըրկուեմն՝ յոդեպահիկ, ըղծործորոյն զարդ մա-  
նուածոյ,

Եւ առ խարոյի ձըմերայնոյ քաղեալ կրկուտ ինչ տա-  
տակի,

Դիմէ ի հիւղն ցայդական և լայ զդիշերն ցառաւօտ.

Սա միայն մնացեալ նըշխար յանշըքացեալ դասուց  
անակի,

Պատմաբան տըխրազդեցիկ վարանելոյ դաշտադեանին:

Հուպ պուրակիսուր ծաղկաւէտ փըթթէր երբեմն  
պարտիղակ,

Եւ ուր ծաղկունիք դեռ ևս աճեն վարկարազի վայրե-  
նացեալք,

Անդ ուրանիօր թուփիք ցան եւ ցիր յայտնի առնեն դեռ  
ըղտեղին՝

Ամբանայր գեղջերիցուն տաղտւարիկին անաղաճոյչ:  
Էր սիրելի հասարակաց, եւ համբաւէր գոլ մեծատուն,

And passing rich with forty pounds a-year;

Remote from towns he ran his godly race,  
Nor e'er had chang'd, nor wish'd to change his  
place;

Unskilful he to fawn, or seek for power,  
By doctrines fashion'd to the varying hour;

Far other aims his heart had learnt to prize,

More bent to raise the wretched than to rise.

His house was known to all the vagrant train,

He chid their wanderings, but reliev'd their pain;

The long-remember'd beggar was his guest,  
Whose beard descending swept his aged breast;  
The ruin'd spendthrift, now no longer proud,  
Claim'd kindred there, and had his claims allow'd;

The broken soldier, kindly bade to stay,  
Sat by his fire, and talk'd the night away;

Wept o'er his wounds, or tales of sorrow done,

Shoulder'd his crutch, and show'd how fields were  
won.

Pleas'd with his guests, the good man learn'd to  
glow,

Քանդի չորից տասանց ուկեաց էին նըմա հասք տարեկան։

Ի քաղաքաց հեռի վարելը բարեպաշտօն ընաանեկաւն, Անմեկին ի տեղւոջէն, և ոչ փոխել զայն յօժարելը։

Անգիտակ ի շողոմել կամ անկարող յիշանութիւն։

Յամենայն ժամ անձանձոյթ ուսման կրօնից սպատելով,

Ախորժ զբոսանըս սըրտին՝ ոչ այլ ինչ զիտելը եւ հանդուցիչ

Քան խոնարհել առ ի զթշուառն կանգնել, ոչ զենքն ամբառնալ։

Յանօթ էլ տուն նորա համայն թափառական խըմբի տեղւոյն։

Աըշտամքելը ըղմոլորեալս այլ պորովէլը ըղմետ նոցին։

Հանապաղ յիշմամբ լինելը ասպընջական մուլացկին,

Որոյ ալիք իջեալ ըղլանջորն ծածկէին բազմամեայս։

Չըքաւորեալն անառակ ապաշաւեալ և կորակոր

Գայը խոնարհել խնդրել ներումն եւ ընդունելը ըղթողութիւն։

Զօրական խեղանդամ հիւրընկալեալ մտերմաբար,

Առ խարուկաւ նորին բաղմեալ խօսելը յերկար ցըխոց զիշել.

Ըղմերացն ողբայր վըտանդ, ոլտամքը ըղդէսսս աշխարելիս,

Յեցեալ ի ցուսըն պատմելը մի՝ ստ միոջէ զիսորդ յաղթողք գըտան։

Վառեալ ի սէլ հիւրոցն այլն երկիւղած եսայը հոգւով,

And quite forgot their vices in their woe;  
Careless their merits or their faults to scan,

His pity gave ere charity began.

Thus to relieve the wretched was his pride,

And e'en his failings lean'd to virtue's side;

But in his duty prompt at every call,

He watch'd and wept, he pray'd and felt for all;  
And, as a bird each fond endearment tries,

To tempt its new-fledg'd offspring to the skies,

He tried each art, reprov'd each dull delay,

Allur'd to brighter worlds, and led the way.

Beside the bed where parting life was laid,

And sorrow, guilt, and pain, by turns dismay'd,

The reverend champion stood. At his controul,

Despair and anguish fled the struggling soul;

Լուեալ զաղէան ի մոռացօնս արկանէր զախտըս նոցին։  
Չէր ինչ փոյթ նըմա քննել զարդիւնս նոցին կամ ըղ-  
յանցանս,

Այլ մորմոքէր ի գութ մինչեւ ձեռն ի սիրոյն ար-  
կեալ ի գործ։

Այսպէս նըմա էր ցանկալի դու մըխթթալ վրշտա-  
ցելոց։

Եւ թէ երբեք ինչ զանցանէր՝ ի լաւութեան սակա էր  
և այն։

Այլ ի լոււմն իւրոց սլարտուցն առ ամենայն կոչ կայր  
արթուն։

Հըսկէր եւ լայր և աղօթէր և կարեկցէր հասարակաց։  
Իբրեւ թըռչուն որ զամենայն ջան եւ հընար փորձեալ  
յօժար՝

Բիւր գըդուանօք ըզմանըերամ կըրթէ ձադունս իւր  
ի թըռչանս։

Զամեն փորձէր փորձ ատելով ըզյուլութիւն դան-  
դաղանաց։

Յուցանէր աշխարհս սլայծառս և ճանապարհ հոր-  
դէր առ նոյն։

Առ մահման՝ ուր հոգեվար մերձ ի կենացըն կոյ հըա-  
ժեշտ,

Եւ յիշատակք ցաւոց վրշտաց և յանցանաց նեղեն  
ըղնա,

Կոյր ախոյեանըն մեծարդոյ. և ի նորին սուրբ սա-  
դրանաց։

Ի տաղնապեալ հոգւոյն տեղի տային թախանիք  
ու անյուսութիւն։

Comfort came down the trembling wretch to raise,  
And his last faltering accents whisper'd praise.

At church, with meek and unaffected grace,  
His looks adorn'd the venerable place;

Truth from his lips prevail'd with double sway,

And fools, who came to scoff, remain'd to pray.

The service past, around the pious man,

With steady zeal, each honest rustic ran;  
E'en children follow'd with endearing wile,

And pluck'd his gown, to share the good man's  
smile.

His ready smile a parent's warmth exprest,

Their welfare pleas'd him, and their cares distrest;

To them his heart, his love, his griefs were given,  
But all his serious thoughts had rest in heaven.

As some tall cliff that lifts its awful form,

Swells from the vale, and midway leaves the  
storm,

Though round its breast the rolling clouds are  
spread,

Քաջալեր Երկնածորան գայլը Եղիելոյն ի թիկունս,  
Եւ մըրմունջք հուսկ հադադին յօդէին միառ և գու-  
վութիւն։

Կայր նա յեկեղեցւոջ հեղիկ դիմօք ու անսեթեւեթ  
Եւ հայեցուածք իւր տարկեշտք պըճնէին զվայրըն  
վեհունակ։

Ճըմարտութիւն շըրթանց նորին յաղթահարելը իբր  
Երկսայրի,

Եւ վայրազքոս խորհըրդովք եկեալքն՝ յազօթը կային  
անդ։

Յաւարտել տաշտամանն առ բարետաշտ հովիւն իւ-  
րեանց

Մի զմիով խուռըն ձեսկէին շինականքն առաքինիք。  
Նաև երամ մանկլուոյն զըւարթախառըն նենդ դոր-  
ծեալ։

Զըդեսակէն բուռն հարեալ ձըդէլ, ակն անուշակ ժըմ-  
տին կալեալ։

Պատրաստեան ծիծաղ նորին ըղհայրական բերելը  
գորով։

Ընդ հանդիսա նոցին խընդայլ, ընդ տաւառանոըն  
տափնասլէլ։

Ըղնոքօք յար բերէին և սիրտ և սէր եւ անձկութիւնիք。  
Այլ խոկմունքըն կարեւովք յերկինս ի վեր հայէին  
միշտ։

Պէս դունակ քարաժայու իմն ահեղաշուք յաղթա-  
հասակ

Ի հովտէն վերամբարձեալ և վութորկաց միջակոծի

Թիշ շեղաշեղ ըղբանջաւն ամպրոպք մըըլկեալ պա-  
րունակին,

Eternel sunshine settles on its head.

Beside yon straggling fence that skirts the way,

With blossom'd furze unprofitably gay,

There, in his noisy mansion, skill'd to rule,  
The village master taught his little school:

A man severe he was, and stern to view,  
I knew him well, and every truant knew;

Well had the boding tremblers learn'd to trace

The day's disasters in his morning face;  
Full well they laugh'd with counterfeited glee  
At all his jokes, for many a joke had he;  
Full well the busy whisper circling round,

Convey'd the dismal tidings when he frown'd:

Yet he was kind, or if severe in aught,  
The love he bore to learning was in fault;

The village all declar'd how much he knew,

'T was certain he could write, and cypher too;

Lands he could measure, terms and tides presage,

Ա. Յ. ըղկատարն արփաւորէ սկայծառութիւնն անշամ-  
մանդաղ :

Հեռագոյն անդ առ ցանկին որ ցելը պատի դժանա-  
պարհաւն ,

Ծաղկափըթիթ մոշավայրեաւ վարկապարզի գործելով  
զարդ ,

Յաղաղակոտի կայանին՝ քաջայարմարն յառաջնորդել ,  
Վարժապետ դեղնի հաստատեալ վարէ զինքը իկ զեւը  
վարժատուն .

Անաչառ ոմն երեւեր և անժըլիտ կերպարանօք .

Ծանեայ զնա ես լիքնին , եւ քաջ պըղերգքն ըղնա ճա-  
նաչէին .

Ուրբ երկիւղիւ զարկածս աւուրըն գուշակել ըղձա-  
նային .

Յառաւօտին հայեցուածոց նորին ըղնոյն ուստանէին :  
Բուռն անձանց առնելին՝ առ ծաղրալից նորին կատակ  
Արձակել ծաղը ակամայ , ովի և յաճախ ծաղրաբանէր :  
Գուն գործելին ճարտարօրէն և լնդ միմեանս հըծծել  
տըխուր ,

Թէ նորալուրս ինչ տըխորականս ծանուցանէր ոլորտ-  
ակալ յօնիւք .

Սակայն այը եր բարեմոյն , եւ եթէ խիստ եւըս դիմօք ,  
Ըստէսլ յածումն ի դըպրութիւնս՝ ու ոչ այլ ինչ եր  
այնըմ սլատճառք :

Ողջոյն իսկ դիւղըն վըկայեր թէ քաջավարժ հըմուտ  
է գրոց .

Եւ ոչ գրել միայն դիտէ այլ թուանշանօք իսկ հա-  
մարել .

Զանդըս չափել , ըղժամանակըս գուշակել և զանձ-  
րեածս :

And e'en the story ran — that he could guage;  
In arguing too, the parson own'd his skill,  
For e'en though vanquish'd, he could argue still;

While words of learned length, and thund'ring  
sound,

Amaz'd the gazing rustics rang'd around;

And still they gaz'd, and still the wonder grew,

That one small head could carry all he knew.

But past is all his fame. The very spot

Where many a time he triumph'd, is forgot.

Near yonder thorn, that lifts its head on high,

Where once the sign-post caught the passing eye,

Low lies that house where nut-brown draughts  
inspir'd,

Where grey-beard mirth, and smiling toil retir'd,

Where village statesmen talk'd with looks pro-  
found,

And news much older than their ale went round.

Imagination fondly stoops to trace

Էլին էլին որք ասէին, թէ եւ զտակառս գիտէ չափին. ի պայքար վիճից երեցն իսկ վրկայէր դհանձար նորին. Յաճախ և յետ իսկ պարտութեան տակաւին դվէճն յառաջ վարէր,

Մինչեւ յապուշ կացուցանել ըղուարդ գեղջուկս որ շուրջ դիւրեւ,

Ուսումնական ճուռմ բանիւք և ճամարտակ յոխորտ ձայնիւ:

Եւ որքան դէտ ակըն կային այնքան յաւէտ սըանչանային,

Թէ դլուխ վորքրիկ դիարդ տանէր դայնչափ անչափ գիտութիւն:

Այլ արդ անցեալ են վասք նորին, ու ի մոռացօնս անկեալ տեղին՝

Վրկայն յաճախ ու ականատես նորուն պէսողէս յաղթանակաց:

Առ վշալից թրփոյն ընթեր՝ որ բարձրածաղկ ձրկախ յերկինս,

Ուր անցորդին յակն անկանէր երբեմըն ձող նըշանացոյց,

Տապաստ դընի տունն ոյն՝ յորում թուխ ըմսելին վտակը ըղիսանդ,

Ուր ապաստան լինէր զըւարթ ալեւոյթ և հեշտ վաստակ.

Ուր գեղջաւագ ճառ արկանէր շուրջ դիտելով խորահայեաց,

Եւ լըսէին վէսկը՝ վաղեմիք քան զդարեջուրն որ ըմսուէին:

Չի քաղցր է մըտաց երբեմն յաճիլ յիշատակօք՝

The parlour splendours of that festive place;  
The white-wash'd wall, the nicely sanded floor,  
  
The varnish'd clock that click'd behind the door;  
  
The chest contriv'd a double debt to pay,  
A bed by night, a chest of drawers by day;  
The pictures plac'd for ornament and use,  
  
The twelve good rules, the royal game of goose;  
  
The hearth, except when winter chill'd the day,  
With aspen boughs, and flowers and fennel gay,  
While broken tea-cups, wisely kept for show,  
  
Rang'd o'er the chimney, glisten'd in a row.

Vain transitory splendours! could not all  
Reprise the tottering mansion from its fall?  
Obscure it sinks, nor shall it more impart  
An hour's importance to the poor man's heart;  
  
Thither no more the peasant shall repair,  
To sweet oblivion of his daily care;  
  
No more the farmer's news, the barber's tale,

Ըղստյառ խօսարանաւ ժողովեանդըն խրախալից,  
Ուր որմաննք նորոգ բըռեալք, յատակ խնամով խը-  
ճամածեալ,

Ասլիկածեփ ժամացուցակն որ յետոյ դրանըն թիւդ-  
առնոյր.

Արկղըն ճարտար որ հարկանէք կըրկին ըստաս հանա-  
պազօր, —

Անկողին ի դիշերի գոլով, դարան ի տըւընչեան. —  
Պատերք զետեղեալք ի ոլեաս ու ի զարդ վայելքու-  
թեան,

Երկոտասան լու կանոնակըն, և սադախաղն ալքա-  
յական,

Վառարանն սատովք սլըջնեալ բարտոյ, ծաղկամիք,  
սամթիւ,

Բաց յաւուրց ձմերայնոյ եղեմասկատ ցըրտութեանց.  
Եւ կիսաքեկ սըկահնք թիւի զդուշեաւ սլահեալք ի  
շուք եւ ցոյց

Ի ճակտտ ծըխնելուղին գեղեցկաշար արկեալ ի կարո:

Զուր անցաւոր պայծառութիւն, զի ոչ եղեւ բա-  
ւական

Ըղկայանն սյն զաղիտղիուն արդելուլ յեղծանելոյ:  
Կործանի զանխըլաբար, եւ ոչ մի ժամ այսուհետեւ  
Կարասցէ սիմովանս ածել առ վըշտացեալ սիրտ եղ-  
կելոյն:

Ոչ ես դարձյի շնական անդը ի դիւտ քաղցրիկ մո-  
ւացութեան

Հոդոց իւրոց տառապանաց օրըստօրեայն աշխատու-  
թեանց.

Ոչ երկրատեառնըն նորալուրք եւ ոչ դըրոյցք վեպք  
սամբռընն

No more the woodman's ballad shall prevail;  
No more the smith his dusky brow shall clear,  
Relax his ponderous strength, and lean to hear;  
The host himself no longer shall be found  
Careful to see the mantling bliss go round;  
Nor the coy maid, half willing to be prest,  
Shall kiss the cup to pass it to the rest.

Yes! let the rich deride, the proud disdain,  
These simple blessings of the lowly train,  
To me more dear, congenial to my heart,  
One native charm, than all the gloss of art:  
Spontaneous joys, where nature has its play,  
The soul adopts, and owns their first-born sway;  
Lightly they frolic o'er the vacant mind,  
Unenvied, unmolested, unconfin'd.  
But the long pomp, the midnight masquerade,

Լըսիցին անդ, ոչ ցուցք երդոց փայտահարին անդ  
հընչեսցին.

Ոչ ոյլ դարբինն ըղթանձրախիտ մըրուք յօնիցըն ոըր-  
բելով

Կացցէ զանդամնըն կաղդուրել կարչնեղս, և ունին  
ի լուր տայցէ,

Եւ ոչ ինքն իսկ վանատուրն այսուհետեւ դըտցի անդէն  
Հոգածան դիտել ըղշուրջ դաւ խրախալից երջանկու-  
թեան.

Ու ոչ օրիորդ սլաքիեշտագեղ դիւրայօժար առ ա-  
ղերսել՝

Հըպեցուսցէ զբաժակն առ շուրթըն եւ տացէ մեր-  
ձաւորին:

Ծիծաղեսցի Ծոյլ փարթամն և խոտեսցէ ամբար-  
տաւան

Ըղտարղունակ երանութիւնն նըւաստախալ երախա-  
նին,

Այլ եւ առնեմնախսամեծար եւ է սըրտիս սիրելա-  
գոյն՝

Գեղեցկութիւն բնական, ի վեր քան զամեն շուք ա-  
րուեստախառն.

Յընդաբոյս բերկութիւնս՝ յորըս բնութիւնն մասն  
ունիցի՝

Հաճի հոգի, և զանդրանիկ հըճուանս նոցին յինքըն  
խառնի.

Խաղան խայտան նոքա յախուռն յանըլքաղեալ մը-  
տաց վերայ,

Աննախանձք ամենեւին, անխըռուովք եւ անպարիակը:

Այլ մարդ ըղբօսասէլ մինչ չեւ կիսով իսկ վայելեալ

With all the freaks of wanton wealth array'd,

In these, ere triflers half their wish obtain,

The toiling pleasure sickens into pain :

And e'en while fashion's brightest arts decoy,

The heart distrusting asks, if this be joy ?

Ye friends to truth, ye statesmen who survey

The rich man's joys increase, the poor's decay,

'T is your's to judge, how wide the limits stand

Between a splendid and a happy land.

Proud swells the tide with loads of freighted ore,

And shouting folly hails them from her shore;

Hoards e'en beyond the miser's wish abound,

And rich men flock from all the world around.

Yet count our gains. This wealth is but a name,

That leaves our useful products still the same.

Not so the loss. The man of wealth and pride

Takes up a space that many poor supplied ;

Զերկար հրահանդըս հանդիսից, ըղղիմավոխ դիշերի  
խաղս,

Պըճնազարդեալս համօքէն ցնորիւ լիաբուռն յըգ-  
փութեան,

Գըօսանքդ այդ ծանրատազուկէք փոխին խելոյն ի  
տառապանս.

Եւ նորութիւն թէսլէտ անդ սլէսալէս արուեստիւք  
զարդս յաւելցէ,

Ա, անվըստահ հարցանէ սիրա՞ թէ այս իցէ ուրա-  
խութիւն:

Դուք բարեկամք ճշմարտութեան, որք միտ եղեալ  
դիտէք քննէք

Գաճումն հեշտից մեծատան, եւ զաղքատին նուազել  
ցածնուլ,

Զեղ անկ դատել քանի մեծ եւ լսյն խըտըցք են ու  
ասպարէղ

Ընդ երկիր հարըստայեղց եւ ընդ երկիր երանաւէտ:

Գոռողաբար ուսնու վիքայ ծով ակաղճուն բեռամքք  
բովուց,

Ու անմըտութիւն ծափըս հարեալ անդ ի յափանց  
զայն ողջուներ.

Անդրադայն քան զադահին տեհնչանս խել անդ մը-  
թերին դանձք,

Ի ծագաց երկրի դիմեն անդք ընչառէք հարուստք.

Ա, որ շահ յայնիքան մըթերից: Անուն մի լոկ է Ճո-  
խութիւն.

Որ թողունոյն եւ նման զընտիր ընտիր բերոց մերոց,

Ոչ այնալէս եւ վընասն. զի մեծատունն և փառասէք  
ինքեան դրաւէ տեղի որ շատ եր աղքատաց խել յո-  
ւովից.

Space for his lake, his park's extended bounds,  
Space for his horses, equipage, and hounds:

The robe that wraps his limbs in silken sloth,

Has robb'd the neighbouring fields of half their  
growth;

His seat, where solitary sports are seen,

Indignant spurns the cottage from the green;

Around the world each needful product flies,  
For all the luxuries the world supplies.

While thus the land, adorn'd for pleasure all,

In barren splendour feebly waits the fall.

As some fair female, unadorn'd and plain,  
Secure to please while youth confirms her reign,

Slights every borrow'd charm that dress supplies,  
Nor shares with art the triumph of her eyes;

But when those charms are past, for charms are  
frail,

When time advances, and when lovers fail,

She than shines forth, solicitous to bless,

Տեղի փակից ընդարձակեալ ամարաստանն և լընակին ,  
Տեղի սպասուց երիվարաց՝ կառաց և շանց որսա-  
կանաց :

Չործն որ օքոյլէ զմարմին նորին ընդարմացեալ ընդ-  
կերպասեաւ՝

Ըղմերձաւոր անդաստանին խորեաց խրլեաց ըղկէս  
բերոց .

Դերք դարստովին յորմէ դիտէ զառանձնական հաճոյ  
զբօսանո՝

Ընդ վայր հարեալ ի բաց մերժէ զտաղաւարիկն ի մար-  
մանդէն :

Սրդասիք սկիտանացուք ընդ տիեզերը դեգերին ,  
Եւ տիեզերք սպաս հարկանեն միոյ միոյ ի զեղխու-  
թեանց .

Ու այսուէս երկիր վայելչացեալ ի զուարձութիւն ա-  
մենալիր՝

Ի բանադատ անդ սկերձութեան ակն ունի նդ հուպ  
աւերանաց :

Զօրէն կընոջ գեղանեոյ անսեթեւեթ պարզականի ,  
Վըստահացեալ մանկութեամբն հաճոյանալ և տի-  
րանալ ,

Ու ըղմապոյրըս բըսնալքոս ոլքըսանաց ի բաց մերժէ  
Եւ չասնու յանձն արուեստիւ զյաղթական աչսըն  
շըստարել .

Սիւ յանցանել գեղեցկութեան , — զի անցաւոր է եւ  
գեղ դիմաց , —

Մինչդեռ ամք յառաջեն եւ տարփածուք յետս ըն-  
կրկին ,

Յոյնժամ տու հոգայ կըրթի բարեաւեսիկ երեանալ

In all the glaring impotence of dress.  
Thus fares the land, by luxury betray'd;

In nature's simplest charms at first array'd,

But verging to decline, its splendours rise,  
Its vistas strike, its palaces surprise;  
While, scourg'd by famine from the smiling land,

The mournful peasant leads his humble band;  
And while he sinks, without one arm to save,  
The country blooms — a garden, and a grave.

Where then, ah! where shall poverty reside,  
To 'scape the pressure of contiguous pride?

If to some common's fenceless limits stray'd,  
He drives his flock to pick the scanty blade,  
Those fenceless fields the sons of wealth divide,

And e'en the bare-worn common is denied.

If to the city sped — What waits him there?

To see profusion that he must not share;

To see ten thousand baneful arts combin'd  
To pamper luxury, and thin mankind;  
To see each joy the sons of pleasure know,

Ամենայն հեթեթանօք սին եւ անզօր զարդարանաց։  
Սոյն այս բաղդ է եւ Երկրի կողովտելոյ ի զեղսու-  
թեանց։

Վայելքաղեղ ի սկըզբան, պլանեալ ի պարզ շնորհըս  
բնութեան,

Ի գլծծիլն և խոնարհել՝ ի պերճութիւնըս հատանի.  
Տեսլարանս ահացուցիչս եւ ասլարանս կառուցանէ.  
Մինչ շինականըն հետ թողեալ զբարի Երկիրն ի վտանդ  
սովոյն՝

Չընտանիան առեալ վարէ ողորմագին յօտարութիւն.  
Եւ մինչ լնելքի տառապեալըն՝ չիք նըմին ձեռընկալու-  
նը թափեացէ զծաղկունս Երկրի, — ըզսկարտիզակին  
եւ զգերեզման։

Իսկ ուր արդեօք, ո՞հ, ուր դիմեսցէ տընանկութիւն  
Գըտանել վայր անձեռընհաս ի զըրկանաց գուոզու-  
թեան։

Թէ խոյս տըւեալ Երթիցէ յամայի վայրըս գեղջ ուրեք՝  
Մակողել զարօտականըն յազազուն խոսպան գետնի,  
Նա եւ զիսոպան դաշտագետին կաստեն որդիք մեծա-  
տանց։

Եւ ոչ իսկ ամայութիւնիք հասարակաց նըմա շնորհին։

Իսկ թէ իջցէ ի քաղաք, զի՞նչ անդ արդեօք մնայցէ  
նըմա։ —

Տեսանել ցիր պերճութիւն՝ ուր չիք նըմա մասն և  
բաժին,

Արուեստը վընասակարըս բիւրաւորս և բազմահնարս  
Ի գըգուել ըզգեղսութիւն եւ ըզմարդիկըն փոքրուգի։  
Տեսանել ուհսապէս փափիկութիւնս զոր յօրացեալքըն  
Ճարտարեն,

Extorted from his fellow-creature's woe.

Here, while the courtier glitters in brocade,

There the pale artist plies the sickly trade;

Here, while the proud their long-drawn pomps  
display,

There the black gibbet glooms beside the way.

The dome where pleasure holds her midnight  
reign,

Here, richly deck'd, admits the gorgeous train;  
Tumultuous grandeur crowds the blazing square,

The rattling chariots clash, the torches glare.

Sure scenes like these no troubles e'er annoy!

Sure these denote one universal joy!

Are these thy serious thoughts? Ah! turn thine  
eyes

Where the poor houseless shivering female lies.

She once, perhaps, in village plenty blest,

Has wept at tales of innocence distrest;

Her modest looks the cottage might adorn,

Sweet as the primrose peeps beneath the thorn;

Եւ ոչ առնեն հաղորդ նոցին ըղտառապեալըս նըմանիս :  
Անդ տեսոյէ նա զգրանիկն յուկենամուկ պըճնեալ  
դիստեկ ,

Մինչ դունատեալըն դործաւոր յանիառունակ ձդնի  
վտասակ .

Մինչ ալարծենկոտք ալարդեալ լայնեն անդ ալերծու  
թիւնս երկարաշարս ,

Սեւաշուքըն կախտղան անդ նըշմարի առ վողոցին .  
Գլմբեթ՝ ուր ելեւեջս առնեն զողջոյն գիշեր պէսպէս  
զբօսանիք ,

Մեծաշուք զարդարեալընդունի զհոյլս փարթամաց .  
Բազմաշուռուկ մեծութիւն խուռն ի հրատարակ զամ  
բարափայլ .

Որտաձայն դզըրդիւն կառաց , շըլացուցիչ շողիւն ջա-  
հից .

Տեսլարանիք այսգունակ ոչ խոռվեսցէն , ոչ նեղեսցէն  
դոք .

Եւ այս իցէ անելրկբայ ուրախութիւն հասարակաց :  
Հաւանիցի՞ս և դու այդմիկ : Ո՛չ , դարձն զաշըս քո եւ  
տես

Զայրի կինըն տառապեալ ի մեջ դեաին , անոք ան-  
տուն .

Յներես և նա երբեմն ի դեղք առատութեան վայե-  
լելով

Արտասուեր լրւեալ զաղէտս անմեղութեան տառա-  
պելոյ .

Եւ որպէս դիրդ ձիւնածաղեկ դարնանայնոյ , նդ վը-  
շովք փթըրթեալ

Այնուկ աչկունիքն հեղահայեացք զարդարեին ըզ-  
իսրճիթն իւր .

Now lost to all, her friends, her virtue fled,  
Near her betrayer's door she lays her head,  
And pinch'd with cold, and shrinking from the  
shower,  
With heavy heart deplores that luckless hour,  
When idly first, ambitious of the town,  
She left her wheel and robes of country brown.

Do thine, sweet AUBURN, thine, the loveliest  
train,  
Do thy fair tribes participate her pain?  
E'en now, perhaps, by cold and hunger led,  
At proud men's doors they ask a little bread!

Ah, no. To distant climes, a dreary scene,  
Where half the convex world intrudes between,  
Through torrid tracts with fainting steps they go,  
Where wild Altama murmurs to their woe.  
Far different there from all that charm'd before,  
The various terrors of that horrid shore;

Արդ զամենայն կորուսեալ եւ զբարեկամն և զգաս-  
տութիւն՝

Յենու զգլուխն առ սեմօք դըրան իւրոյ ապականչին.  
Եւ ի սարսուռ հարեալ ցըրտոյ եւ յանձրեւաց տա-  
րախոյ,

Սըրտակը սուը կականի լայ զաղէտալի զայն ժամ  
դըմնեայ՝

Յորում նախ յամբարտաւան անկեալ հրապոյր քա-  
զաքատենչ,

Եթող ելիք ըղջախարակն իւր եւ զդեղուեկ խոշոր ա-  
սուեայ:

Արդ եւ քո՞չ չըքնազդ Աւրունն, եւ քո՞չ բնակիչք դե-  
ղեցկաննսիհ.ք,

Նախանձելի քո՞ ժողովուրդ՝ լիցի՞ հաղորդ վրշտաց հի-  
գոյն.

Գուցէ այժմէն իսկ և նոքա սովալը ըլուկ եւ ցըրտա-  
հարք՝

Զօրտապահիկն հայցել ի դրունըս դեղերին սիդաց  
ճոխից:

Ո՞չ, ոչ ի բացական կլիմայս, տեսիլ ողորմելի,  
Ուր բովանդակ իսկ կիսագունս երկրիս ընդ մէջ իւր  
ընդհատի,

Ի սահմանըս տապադինս երթան ոտիւք կըթուցելովք  
Ուր Ալդամայն վայրենի դընդընչէ ողբ յաղէտ նոցին:  
Երեւոյթք քանի՛ օտարք յիւրեանց հաճոյ տեսարա-  
նաց.

Արհաւելք եւր այլակերպ զարհուրագին ծովափանցն  
այն.

Those blazing suns that dart a downward ray,  
And fiercely shed intolerable day;  
Those matted woods where birds forget to sing,  
But silent bats in drowsy clusters cling;  
Those poisonous fields with rank luxuriance  
crown'd,  
Where the dark scorpion gathers death around;  
Where at each step the stranger fears to wake  
The rattling terrors of the vengeful snake;  
Where crouching tigers wait their hapless prey,  
And savage men more murderous still than they;  
While oft in whirls the mad tornado flies,  
Mingling the ravag'd landscape with the skies.  
Far different these from every former scene,  
The cooling brook, the grassy vested green,  
The breezy covert of the warbling grove,  
That only shelter'd thefts of harmless love.

Բայատիլու արեգակունք ճառագայթեալք շեշտակ՝  
ի վայր,

Խըստագին ու անտանելի տարածելով պահ տըւըն-  
ջեան.

Մայրիք Ծանձունք ուր աղդ հաւուց մոռանան ըզ-  
դայլայլիկու,

Այլ լըռակաց չըլջիկանունք Ծըմբեալ հոծեալ կը-  
ռուին յիրար.

Դաշտք Ծիւնաբերք առատացեալք 'ի դառնահամ  
զեղիսութենէ,

Ուր կարիճ սեւաթորմի մահ ըսպառնայ շուրջանակի,  
Ուր ուղեւոր տարաշխարհիւ իսիթայ ի մէն մի քայլ  
ոտին

Չարթուցանել ըզսոսկալի խայթոցու օձից վրիժա-  
ռուաց,

Ուր վաղերք դարանամուտք սպասեն որսոց անփրկե-  
լեաց

Եւ մարդիկ վայրենիք արիւնաբրուք քան ըզնոսա.

Ուր փոթորիկք հողմայոյզք յաճախագոյն շուրջ պը-  
տուակեալ

Խառնակեն ըզխանգարեալն երկիր 'դ երկինըս մըրը-  
կեալս.

Քանի՛ խըտիր ընդ այս տեսիլ և ընդ երկիրն հայրենա-  
կան,

Ուր առուակը զովարաք, մարդադետինք կանա-  
չագեզք,

Ծածկոյթք հովանաւորք վըճիռնաձայն ծառաստա-  
նաց,

Ասլաւենիք պատեկանաւորք դաղտագողի անմեղ սիրոյ:

Good Heaven! what sorrows gloom'd that parting day,  
That call'd them from their native walks away;  
When the poor exiles, every pleasure past,  
Hung round the bowers, and fondly look'd their last,  
And took a long farewell, and wish'd in vain  
For seats like these beyond the western main;  
And shuddering still to face the distant deep,  
Return'd and wept, and still return'd to weep.  
The good old sire, the first prepar'd to go  
To new-found worlds, and wept for others'woe;  
But for himself, in conscious virtue brave,  
He only wish'd for worlds beyond the grave.  
His lovely daughter, lovelier in her tears,  
The fond companion of his helpless years,  
Silent went next, neglectful of her charms,  
And left a lover's for her father's arms.

Ո՛վ երկինք, քանի՛ թախիծք մռայլեցին զօրն ան-  
ջտամոն՝

Ու ըզնոսայն խոսորեցոյց ի ճեմելեացըն հայրենեաց։  
Յոլում հեք աքսորականք զուրկք յամենայն ըզբօ-  
սանաց՝

Կորադլուխք առ հովանոցս իւրեանց զյետի նուագ  
հայելին։

Գանդարձականըն կարդալով բարեաւ մընայք, և ըզ-  
ձալով

Վայրաց սոցին նըմանեաց՝ յայնկոյս ծովուն արեւմը-  
տից։

Եւ սարսելով ի հեռաւորն այն ակնարկել խորան-  
դունդ ծով

Դառնային յետս արտասուելով, ու անդրէն դարձեալ  
արտասուէլին։

Աղնիւ ծերըն տանուտելու դիմակրաւեալ նախկին ի  
չու

Յերկիր անդըր նորագիւտ՝ ողբայր զայլոցն ողորմ վը-  
տանդ։

Իսկ վասն անձին՝ խորհրդազգած առաքինի արու-  
թեամբ՝

Աշխարհաց միայն ցանկայր նորոց, յայնկոյս գերեզմա-  
նին։

Անդ սիրելին իւր գըստրիկ՝ սիրելագոյն եւս յարտա-  
սուելին,

Զեռնառու խանդակաթ տըկարացեալ տմաց իւրոց,  
Ըզհետ երթայր նորա երկրորդ, անփոյթ շնորհաց դե-  
ղոյ իւրոյ,

Լըքանելով ըզտարիածուին գիրիկ՝ վասըն հօր իւրում  
գըրկաց։

With louder plaints the mother spoke her woes,  
And blest the cot where every pleasure rose;  
And kiss'd her thoughtless babes with many a  
tear,  
And clasp'd them close, in sorrow doubly dear;  
Whilst her fond husband strove to lend relief  
In all the silent manliness of grief.

O luxury! thou curst by Heaven's decree,  
How ill exchang'd are things like these for thee!  
How do thy potions, with insidious joy,  
Diffuse their pleasures only to destroy!  
Kingdoms by thee, to sickly greatness grown,  
Boast of a florid vigour not their own:  
At every draught more large and large they grow,  
A bloated mass of rank unwieldy woe;  
Till sapp'd their strength, and every part unsound,  
Down, down they sink, and spread a ruin round.

Մեծակական զաղետս իւր լայր և ողբայր մայրըն  
չուտուական ,

Օրհնելով յար ըզտաղաւարն՝ յորում կեցին այնքան  
ուբախք .

Փայփայելով ըզմիամիտ տրդայսն և լսյր և համբուրելու ,

Փարեալ զնոքօք՝ որ յաղետս անդ թշւելին եւըս ցան-  
կալիք .

Մինչ ամուսինն ընկերասէր ջանայր հնարելու մըխի-  
թարել

Ամենայն սննմըռունչ արիութեամբ կըրից ցաւոց :

Շոայլութեն , ով անիծեալ դու սկառուհաւ առ-  
ի յերկնից ,

Որսլիսի՞ չար փոփոխմանց այսպոյն իրաց եզեր սկա-  
ճառ .

Չիա՞րդ բաժակ քո խառնեալնենդուսպատիր ինչ ցըն-  
ծութեամբ

Հոսէ զելու յորդաբար ըզփափիկութիւնն տպականիչ :  
Գահոյք քեւ ամբարձեալք ի խաքեբոյ բարձրու-  
թեան ծայր՝

Պահծան ընդ բարդաւաճ կորով որ չէն ինքեանց յա-  
տուել .

Ի մէն մի ումով եւըս քան զեւս ստուարանան և բար-  
ձրանան ,

Անհեղեղ կոյտ ուսուցիկ դժուարակիր աղետից .

Մինչեւ քանդեալ ի հիմանց , և ամենայն մասամբ խան-  
դար՝

Առ փոքը փոքը տառալին շուրջ սիսելով աւերակ  
մեծ :

E'en now the devastation is begun,  
And half the business of destruction done;

E'en now, methinks, as pondering here I stand,  
I see the rural virtues leave the land.

Down where yon anchoring vessel spreads the  
sail,

That idly waiting flaps with every gale,

Downward they move, a melancholy band,

Pass from the shore, and darken all the strand.

Contented toil, and hospitable care,

And kind connubial tenderness, are there;  
And piety with wishes plac'd above,

And steady loyalty, and faithful love.

And thou, sweet Poetry, thou loveliest maid,

Still first to fly where sensual joys invade;

Unfit in these degenerate times of shame,

To catch the heart, or strike for honest fame;

Արդէն իսկ խանգարմանն ըսկիզբն եղեալ երեւի,  
Եւ զոգջիր ի կէս հասեալ ասկականից վրնաս եղծ-  
մանն.

Արդէն իսկ, մինչ աստէն կամ մտախոհ և ի քընին  
Գիւղականքըն լաւութիւնք թողուն զընան զերկից  
իւրեանց.

Եւ անդը ուր նաւըն խարըսիսեալ սլարդէ զթեւս ա-  
ռագաստից,

Որ վայրապար ըսպասելով առ ամենայն հողմ բա-  
րախէր,

Անդը դէմ եղեալ զընան, տրխրատեսիլ խումբ ըն-  
կերաց,

Անցանել ընդ ծովափունս, սեւացուցեալ զեղերսն  
համայն:

Անդանօր է աեսանել ըզգոհ վաստակ, խնամն հիւ-  
րասէր,

Անդանօր ամուսնական դորով դրդուանք կաթողին,  
Գըթութիւն բարեսպաշտիկ իղձ ի բարձունըս հաստա-  
տեալ,

Անդ անյողդողդ անկեղծութիւն, եւ անդ սէր հաւա-  
տարիմ:

Եւ դու, Քերդութիւն, հեղահամբոյր կոյս դե-  
ղանի,

Երագագոյնդ ի խուսափել ուր զգայականիք յարձա-  
կին հեշտք,

Անկարողդ յապականեալ յայսըմ դարու ժամա-  
նակին

Կահել ըզմիրտ կամ յորդորել յազնուական համ-  
բաւոյ գործ.

Dear charming nymph, neglected and decried,  
My shame in crowds, my solitary pride.  
Thou source off all my bliss, and all my woe,  
That found'st me poor at first, and keep'st me so;  
Thou guide, by which the nobler arts excel,  
Thou nurse of every virtue, fare thee well!  
Farewell, and O! where'er thy voice be tried,  
On Torno's cliffs, or Pambamarca's side,  
Whether where equinoctial fervours glow,  
Or winter wraps the polar world in snow,  
Still let thy voice, prevailing over time,  
Redress the rigours of th' inclement clime;  
Aid slighted truth with thy persuasive strain,  
Teach erring man to spurn the rage of gain;  
Teach him, that states of native strength possest,  
Though very poor, may still be very blest;  
That trade's proud empire hastes to swift decay,

Յաւերժահարսնըդ յանկալի, բարձի թողի լեռ իւր  
անարդ.

Նախատինքդ ինձ յակըմբի, եւ իմ պարծանք յառանձ  
նութեան.

Դու աղբիւր երանութեանս եւ նեղութեանց իմոց  
համայն,

Որ զառաջինն աղքատ դըտեալ եւ սկահեցեր իսկ զիս  
այնալէս,

Առաջնորդ գու գեղեցիկ արուեստիցըն զարդացման,  
Եւ համօրէն ուղղութեանց դայեակ, բարեաւ եւ գու  
զընաս:

Բարեաւ գընա. եւ ուր եւ ուրեք ձայն քո հընչեցի,  
Թէ ի Տունեան սեպացեալ ժայռս և թէ ի կող Պատշ  
բամորդայ,

Թէ ի խորշակ ատպատոչոր այրեցածին դօտոյ սահ-  
ման,

Եւ թէ ի ծագըս բեւեռաց՝ զոր ձիւնամեծ ծածկէ  
հիւոիս,

Անդանօր զօրացեալ ձայն քո ի վերայ եղանակաց

Նուաճեսցէ զիսսատութիւն դառնաշըշուկ կլիմայց վայ-  
րաց:

Ճըմարառութիւն արհամարհեալ՝ քո համողկեր ձայ-  
նիւ սլընդեալ՝

Ուսուսցէ թափառոտին անդոսնել ըզսէր շահու.

Ուսուսցէ նմա, թէ վիճակք դեռ նորընծայք ի զօ-  
րութեան՝

Թէ եւ աղքատք իցեն, կարեն քաջ իսկ լինել բարե-  
բաստիկք.

Թէ վաճառուց իշխանութիւն գոռող՝ յանկումն հակի-  
երագ.

As ocean sweeps the labour'd mole away;  
While self-dependent power can time defy,  
As rocks resist the billows and the sky.


---


Գերդ ովկիան՝ թաւալելով ըղբազմաշխատ կռւռ ամ  
բարսակ.


Մինչ ինքնաբուն կարողութիւն կայ գիմագրաւ ժա  
մանակաց,

Ուուես ժայռք անալողելիք յալհաց ծովու և յամ  
պրոպաց :
















407-710

2013

407-710

2013

